١٢٨٣–ՀԻՎԱՆ–١١–ԱՂԱԹՈՐԳԱ

ԱԱԳԻՐԱԿԱ–16–ՀՈՒԼԻՍ–1867

ՕՆ ՊԵՏԻՆՃԻ ՍԷՆԷ–ՆՈՒՄԵՐՈ–682–ՃՈՒՄԱԱ ԷՐԹԷՍԻ–4–ՀՈՒՊԱԹ–1867

ՄԷՇՄՈՒԱՑԸ

Իշ պու Մէճմուացը Հավատս. հէր հաֆթա ճուժաա էրթէսի կիւնէրի տաղթրլրաճաղ տրը։

Սէնէսի բէշին օլարագ . . . . 140 ղուրուշ.
Ալթը այլաղը քէսիլիք . . . . 70 „
Իւշ այլաղը քէսիլիք . . . . 40 „
Վ է տիր Նումէրօսու . . . . 3 „

Տարբար իշիւն պէհէր Նումէրօսու փոսթախանէ նիզամը մուճիպինէ իւճրէթ այնուճաղը խասէթէն պէյան օլունուր։

ՀԱՎԱՏԻՍ

Իլանթըն պէհէր սըրասը տիր տէֆթէրգ 3 ղրշ.
Իքի տէֆա իչիւն պէհէր տէֆթարնա . . 2 „
Իւշ տէֆա իչիւն պէհէր տէֆթարնա . . 1½ „
Իւշ տէֆտատն զիատէ օլսա, վէ զայէթ ուզուն է լանսա իչիւն այրըճա բարարլըգ օլունուր։

Տարբարտան կէլէն մէքթուպ վէ իլանթըն բօսլամա մէսարիֆլէրի . կէօնդէրիլիր իւզերինէ օլ տուղու պու մահալատէ պէյան օլունուր։

ՈՒՄՈՒՐՈՒ ԲՕԼԻԹԻԳԻՅԷ, ՊԷԼԷՏԻՅԷ, ՎԷ ԻԼՄԻՅԷ

ՄԷՋ ՄԷՎԱՏԸ ԴԱՖԹԱՐՅԸ ՍԱՅՍՈՒԲԻՅԻ ՄՈՒՐԹԱԼԻԳ ՎԱՂԶԻԹԱ

ՊՕՐՍԱ 1867	ՓԷՏԱՆՈՒՆՈՒ սանի 30
Լօնտրա 5 այ վատէ	109 1/4
Մարսիլիա „ „ „	
Փարիս „ „ „	
Ղամբուլ „ „ „	
Ճէնովա „ „ „	

ԹԷԼԷԳՐԱՖ ԽԱՊԵՐԼԷՐԻ

Փարիս . 1 փէտր . Գօնսոլիտ 30 10—30 15
Լօնտրա . 2 „ „ 29 3/8—29 5/8
Լօնտրա . 4 „ „ 29 3/4—30
Բարիս . 7 փէտր . գօնսոլիտ 31—31 15
Բարիս 9 փէտր . Գօնսոլիտ 31 15—31 15
Բարիս 11 փէտրուար 31 15—31 30
Բարիս 13 „ Գօնսոլիտ 31 40—31 25
Լօնտրա . 14 փէտր . գօնսոլիտ 31 1/8—31 3/8

ՄԷՀԻԻԴԵԱԹ	Բարար էր՝ փէտր. 30	Սալը 31	Չարշամբա Հուպթ. 1	Բէնշէմպէ 2	Ճումաա 3		Ճումա էր՝ 4
Սէհամէտ լիրա Ղրշ.	104 20	104 20	104 20	104	104	104	104
Տէյուն թարը ումումի թէհվիլաթը 100 առէտա Ղէնիկ եալոտ 110 առէտա լիրայի Օսմանլիին պէհէրի Ֆայիզ ալընմը։	32 10	33 34	33 38		33 26	33 27	33 17

ԱՍԻԹԱՆԷ 4 ՀՈՒՊԱԹ

ՀԱՎԱՏԻՍԱԹԸ ՏԱԽԻԼԻՅԷ

Մէսնէտը ճէլիլի ատտարէթը իւզմա ֆէխամէթլու տէվլէթլու Իալի բաշա հաղրէթլէրինէ վէ մադամը ճէլիլի խարիճիյէ նէզարէթի սատրը սապըգ ուպուհէթլու տէվլէթլու Ամհէմմէտ Միւշիր բաշա հաղրէթլէրինէ վէ մէճլիսի սիրէհսալարի սատրը սապըգ ուպուհէթլու տէվլէթլու Ամհէմմէտ (Դրպրըսալը) բաշա հաղրէթլէրի իլէ տէվլէթլու Միզա բաշա հաղրէթլէրի տախի մէճալիսի Ալիյէյէ մէմուրը պույրուլուպ օլ պապսէ շերէֆսուզնուհ վէ սուտուր պույրուլան Խատթը Հիւմայունու միւսթէհիպէն մատէյնը Հիւմայուն պաշ քեատիպի ուԹուֆէթլու Յմին պէյ էֆէնտի կէչէն բաղար էրթէսի ախշամը ճանիպի Պապը Ալիյէ պիլ ազիմ, պիլ ճիմլէ վիքէլյը ֆախրամ վէ մէմուրինի քէրամ հաղրը օլսուգլարը հալտէ Խատթը Հիւմայունու շէվքէթմագրունու ճէնապը խիլաֆէթփէնահի սա Թասպիմաթը ֆայիզ ֆէթհ վէ գրատթ օլունմուշ վէ սիրէթը միւնիֆէսի իշ պու մահալէ տէրճ գըլընմը տրը։

Ր. Ճ. Հ.

Սէ-ըէրը Խարը Հի-յուն.

«Լէզիրի մէալսէմիրիմ Ալի բաշա
„Պու տէֆա խարամէթը միւթէ-
„նապէհայը սէտարէթին, սէնին միւ-
„ճէրրէպ օլան սատագաթ վէ ֆէ-
„թանէթ վէ ըէվկիսէթին ճիհէթի ի-
„լէ իւհտէի լիագաթընա, վէ սերաս-
„քէրլիյին, էհլիսէթ վէ մալիւմաթը
„քեատիլէսինէ մէպնի Ամհէմմէտ
„Միւշիր բաշայէ, վէ ումուրու խա-
„րիճիյէ նէզարէթինին վուգուֆ վէ
„տիրայէթինէ պինաէն Ֆուատ բա-
„շայէ վէ մէճլիսի ահքամը ատլիյէ
„բիտաէթինին լիագաթ վէ քիֆայէթի
„միսլլէմ օլան Նուսուֆ Բեամիլ
„բաշայա իհտալէ վէ թէվճիհի, վէ
„ըէիս վէ սերասքէրը սապրէ Ամհէմ
„մէտ բաշա վէ Միզա բաշանըն մէճ-
„լիսի Ալիյէյէ մէմուրլիյէթի նէզտի-
„միզտէ պիթթէնսիպ, իգթիզալէրի
„իճրա օլունմուշ տուր։ Ճիւմլէնիզ
„պիլիթթիֆագ մէսալիհի սալթանա-
„թը սէնիյէմիղին, պիթէվֆիգիհի
„Թասպա հիւսնիւ բույէթ վէ թէմ-
„շիյէթինէ ղայրէթ վէ տրգգաթ խ-
„լէյէսինիզ։ Հագգ Թասպա հաղ-
„րէթլէրի ճիւմլէյի մուվաֆֆագ
„պույուրա. Ամին։»

Պու թէվճիհաթ ատի պիր թէվճի-
հաթ տէյիլ տիր վէ զանը աճիզանէ-
միզ, Հարգ մէսէլէսի, Իւրոբա վէ
Հարգ բօլիթիգասը հէպ պունատա
մէվճուտ տուր։ Վագաա գապինէթ-
լէրին էսբարընա վագբֆ տէյիլիզ, ֆա-
գաթ պու անէտէք եաղըլանըրատան
վէ օգուռանըրատան, շուրասը սիւրէ-
թը սահիհէտէ աղնաշըլմըշ տրը զանն
խէրիզ քի, էվվէլա Հարգ մէսէլէ-
սի մէվճուտ պիր մէսէլէ տիր. սանի
էն Իւրոբա տէվլէթլէրի պու մէսէ-
լէնին թէսվիյէսի հագգընատա իհթի-
ֆագ իտէմէիքլէրինատէն վէ պու
եիւզատէն պիր միւնասաբա հասրլ իտէ-
րէք տասիշ վէ իսթիրահաթը ումու-
միյէ սէկկէ հասրլ իհթիմէք իսթէ-
մէտիքլէրինատէն պունուն հալլինի
ենէ թիւրքիյա պրրագմայա մէճ-
պուր օլմուշլար տրը. վէ պու հալատ
կէչէնքի թախմինիմիզ եախոտ մէմու-
լիմիզին պիր շագգը, վիճուտու իճ-
բայէ կէլմիշ տիր. եանի Հարգ մէսէ-
լէսի Հարգտա հալը օլունմաճագ տրը։

Դիւֆիյէթ պու բատէտէ պուլունը-
տուգտա, սէրպէսթ սէրպէսթ տէյէ-
պիլիրիզ քի. տէվլէթը Ալիյէի Օս-
մանիյէ գուրուլալը. տահա հիչ պիր
վիքէլա տախիլէն վէ խարիճէն պու
գատտար աղրը պիր մէ'սուլիյէթ թահ-
թընատա պուլունմամըշ տրը. վէ էյէր
հիչ պիր վիքէլա պէօյլէ պիր աղրը
մէ'սուլիյէթ թահթընատա պուլուն-
մամըշ իսէ, հիչ պիր վիքէլա տախի
պէօյլէ պիր ղէվսաթը ֆէխամէթը-
ֆաթ էնճիմէնի օլամամըշ տրը։

Լէհտի վիքէլանըն ալթընը մէսնէ-
տը սէտարէթատէ պուլունմուշ վէ իւ-
շիւ տէօրտիւ իւչ պէշ տէֆա պու
մէսնէտը ճէլիլէ ղայպ էֆղա օլուուգ-
տան մատատա. Թանղիմաթը խայրիյէ
էնտասընատան պու անէ կէլինճէյէտէք
տէվլէթը Ալիյէնին տախիլի վէ խարի-
ճի քեաֆֆէի մէսալիհ վէ միւշքիլա-
թընը բույէթինէ. Իւրոբատա գօն-
ֆէրանսըրատա վէ պու ճանիպատէ մէ-
ճալիսի ալիյէատ բույէթ վէ թէսվի-
յէսինէ մուվաֆֆագ օլմուշլար տրը։

Լաքին վագթ իւ հալ, տահա պէօ-
յիւք պիր մուվաֆֆագիյէթէ միւհ-
թաճ տրը. վէ պու մուվաֆֆագիյէթ
տահա պէօյիւք պիր հիմմէթէ։

Իշհասըլ տար վագբթլարատա իհ-
թիաթ խաղինէլէրինին քիչատ օլուն-
տուղու միսիլիւ, զաթը հաղրէթը
Շահանէ տախի պու թէվճիհաթլէ
միւլքիւնիւն էն աղըր վէ էն զայդրա-
մէթ ֆէթանէթ վէ պասիրէթ խազի-
նէլէրինի տախի ալէմ քիչատ ի-
սիւպ, ալէմ տախի պու սէխավէթը
Շահանէատէն ֆէվայիտի ազիմ վէ
ֆայիգէյէ մունթազրը օլմագտա տրը։

Օն իւչ օն տէօրթ միլիոն խրիս-
թիան, պու սայէտէ քէնտիլէրինէ
պիր փատիշահ վէ պիր վէթան պու-
լուպ, պու փատիշահա վէ պու վէթա-
նա ճանսիքարատանէ խրզմէթ իթմէք
արզուսինատ տիրլէր. իշթէ Հարգ
մէսէլէսի, վէ պու մէսէլէնին էն շէ-
ռէֆլի. էն սաղլամ վէ էն ֆայիտէլի
սիւրէթատ հալլի. մահղա էճնէպի միւ-
տախէլէսինէ հաճէթ պըրագմայա-
բաղ, պունու տախիլատ հալլ իթմէք
օլտուղունատան, պու կիւնքի կիւն օ-
թուզ գրրգ միլիոն թէսպաս եէկիրմի
վէ եէկիրմէպան, փատիշահա, վէ ին-
թիհապ բէրատէսի օլան վիքէյլը
սալթանաթը սէնիյէլէրինէ ճէնապը
Խապսիւլ ալէմինատէն մուվաֆֆագի-
յէթը սահիհէ թէմէննի իտէրլեր.

Ինչալլահու Թասպա ուֆուգու
զուլմէթը բօլիթիգա պու տէֆա
Հարգատան աչըլըպ անպէտան թէրաքիմ
իթմիշ վէ իթմէքտէ օլան ատֆաթը
միւթէնէվիյէ պուլութլարընը բարա-
լայարագ, նէճմը սուլխու սալահ վէ
էսայիշիւ սատատէթը ումումիյէ մու-
էպպէտէն Հարգատան թուլու վէ պի-
լա զուրուպ բէվնագտար օլուր.

ՀԱՎԱՏԻՍԱԹԸ ԷՃՆԷՊԻՅԷ

Ինէաը Իւրոբա

Իւրոբա ահվալինէ պիր առամ նէ
գատար աղ արգգաթ իթմէ, եախոտ
տահա տօղրուստու նէ գատար չօգ
տրգգաթ իթմէ, օ գատար աշքեար
կէօրիւր քի. Իւրոբա պիր եանար
տաղ իւզերինատէ տիր, վէ պիր կիւն
տէյիլ իսէ պիր կիւն, շիմտիկի իւս-
թիւ էօրթիւլիւ օլան պու եանար
տաղ պիր բատթալագ վէրէճէք տիր.

Պիր գաչ սէնէլէրտէն պէրու օր-
թայա չըգան պիր եէնի հուգուգ եա-
նի օլան օրմուշ տուր հուգուգու,
հէր նէ տէրէճէ ֆէյզէսօֆլուգ իլէ
տիւշիւնիւլսէ, հէնիւզ սապիթ օր-
մամըշ տրը, չիւնքի տիւնեատա օլան
օրմուշ տուր իլէ հիչ պիր վագթի ի-
պիթմէմէզ. վէ էյէր պիր շէյ օրմուշ
պիթմիշ իսէ, օնուն մուզայիրինատ
պաշգա պիր շէյ տէ օրմուշ պիթէպիլ-
լիր, վէ պունուն նէթիճէսի կէլէմէզ։

Իմտի, շիւպհէ եօգ տուր քի,
Իւրոբա, բօլիթիգասընա պաշգա պիր
հուգուգ, վէ պաշգա պիր էսաս ա-
բամայա մէճպուր օլաճագ տրը, պու
էսասը պուլմագ իչիւն Իւրոբանըն
էվվիյյը ումուրու կիճէ կիւնտիւզ
թէֆէքքիւր վէ թէէմմիւլատ պու-
լունտուգլարը հալտէ, պունուն թէ-
էյիտ վէ թաստիգի իչիւն տախի
զըրհը տօնանմալը, եէնի թիւֆէնք-
լէր վէ թօփլար իլէ տօնանմըշ ասքէր-
լէր վէ օրտուլար հաղրըրանմագտա
տրը. նէ իչիւն, քիմի իչիւն քիմէ գաբ-
չը, պու սիվալարրն գաբշըլըղընը եա-
լընըզ վագթի վերէպիլիր պիլէ։

Իրուսիա տէվլէթի կէչէն սէնէ
վագի օլան պիր իքի ֆիւթուհաթը ի-
լէ 1815 ահտնամէսինի քիւլլիյէն
մահվ իտիւպ, օլան օրմուշ հուգու-
գու իլէ Ալէմանեայը իքիյէ պէօլմիւ
Շրմալի Ալէմանեա վէ Ղէնուպի Ա-
լէմանեա. լաքին շիմտի իչէր պիւ-
թիւն պիւթիւնէ պաշգա պիր սիւ-
րէթ քէսպ իտիւպ, զանն իտէրսին քի
Ալէմանեա պու Թագսիմանէն խոշ-
նուա օլմամըշ տրը, վէ պու կիւնքի
կիւն շրմալի վէ ճէնուպի ճիւմլէսի
Իրուսիայա թէվճճիհ իտիւպ ճիւմ-
լէսի Իրուսիա իլէ պիրլէշմէք իսթէր.
պու հալատ եագլն կէօրիւնիւր օ վա-
գրթի քի, Իրուսիա պիւթիւն Ալէ-
մանեայա սահիպ օլարագ, իմբէրա-
թօրլուգ թաճընը պաշընա կէչինսին։

Պիր քէրրէ Իրուսիա, Ալէմանեա
իմբէրաթորլուգունու տէրատէթ ի-
տիւպ, Իթալիա իլէ տախի էլ էլէ
վէրտիյի հալատէ, Աւսթրիա իլէ Ֆը-
րանսա նէ հալ քէսպ իտէր, թարի-
ֆէ հաճէթ տէյիլ տիր. պու հալատէն
Իւրոբատա էօյլէ պիր թէղէլիւլ զա-
հուր իտէճէք տիր քի, սէրբինթիսի
Շարգա վէ Սուրիա վէ Ալֆրիգայա
գատար աքս իտէճէք տիր։

Շիմտի պիւթիւն Իւրոբա բօլի-
թիգասը պու միւթալաաէր իւզերի-
նէ տէվրան իթտիլինատէն, պու դա-
տարճը զէքրինէ գանատթ իտիւպ
վագթը զամանընատա թէֆէրրիւաթը-
նը տախի պէյան իտէրիզ։

ԻԹԱԼԻԱ ՎԷ ՐՕՄԱ։ Թէլէղրաֆ
խապէրլէրինէ նազարէն, Իթալիա վէ
Ռոմա մէսալիհի զայէթ թէէսսիֆ ի-
տէճէք պիր հալատ պուլունուր։ Ի-
թալիա տէվլէթի քէնտի տախիլինատ
մալիյէ միւշքիլաթընատան գուրթուլ-
մամագտա տրը. մալիյէ նազրրընըն
պիր թատավլուրու մէճլիսէ գապուլ
օլունմայըպ, վիքէլանըն պագասընը
միւմքինսիզ իթմիշ տիր, վէ սօն պիր
թէլէղրաֆ խապէրինէ նազարէն,

ճիւմէսի պիրտէն իսթիֆալէրինի վերմիչլեր տիր։

Իթալիա իլէ Իսմա պէյնինտէ օլան միւքեալէմաթ տախի պու գատար խայրա իւմիտ վերտիքտէն սօղրա, շիմտի եա պօղուլմուշ եատա պօղուլմագ բատէլէրինտէ տիր։ Բիլիսէ մալինին զասպընը Իսբա հաղրէթլերի պիր վէճհ իլէ գապուշ վէ թասարիգ իթմէք իսթէմէյիպ, հիւքիւմէթէյն պէյնինտէ պիր գաթը մուամէլէ հէր ան մէմուշ տուր։ Իսմատա վէ Իթալիատա պաղը իսթիլալ ալամէթլերի տախի կէօրիւնիւր, նէթիճէսի նէյէ գարար վերէճէքսէ, չօգ սիւրմէղ աղ նաչալը զանն իտէրիզ։

ՀԱՎԱՏԻՍԱԹԸ ՄԻԻԹԷ ՆԵՎԻՑԷ

Պաղը Բէլէրաֆ խապերլերի։

Բարիս 12 փեբրուար։

Իթալիատա Մինդաղլի բիասէթինտէ օլան վիւքէլա՝ իսթիֆա իթմիշ տիր։ Ինկիլթերրանըն Զէսթէր պէլրէսինէ քիւլիւյէթլիւ Ֆրինիանլար կէլիպ գալէյի մուհասէրէ իթմիշլեր տիր։ Իսլրուլման տախի գօրգուլուր։

Բարիս։ 12 փեբրուար։

Սրիթանէտէ վագի օլան վիւքէլա թէպէտաիւլինիւ, Ֆրանսա զաղէթալէրի, Խրիսթիյանլարա պիր նըշանէի թանղիմաթ վէ իմթիազաթ ատա իտէրլէր։

Թէլէզրաֆլար վէ զաղէթալար տէվլէթտէն տէվլէթէ պիր թագըմ իթթիֆագլար վէ ալիանս խապերլերի վերմէքտէն վէ պիր կիւնքի եաղմուրլարընը երթէսի կիւնիւ եալանա ջագարարգատան սօղրա շիմտի գալգըպ Ռուսիա իլէ Իրուսիա իթթիֆագընը խապերը վերիրլեր։

Պուլունտուղումուզ վագրթ էօյլէ պիր վագրթ տրը քի, ախշամատան սապահա նէ օլաճաղընը նէ քիմսէ պիլիր, նէ տէ քիմսէ քէշֆ իտէ պիլիր օլատուղունատան, էօյլէ կէօրիւնիւր քի, տէվլէթլեր շու եա պու էֆքեար իւզերինէ պիր պիրլերի իլէ ինհիմամատը պիր իթթիֆագ իտէպիլիրլեր։ Լաքին պու իթթիֆագը ալանատ գատար իլէրիւլէթմէյէրինի հիչ պիր վագրթ մէմուշ իթմէյիպ, եանի ագլամըզ քէսմէզ քի հիչ պիր տէվլէթ պիր ախէր տէվլէթլէ ալթը այ իչինտէ օլսուն պիր ահոնամէ, մուգավէլէ, վէ պիր թահիւա իլէ պաղլանապիլսին։ ուֆուգու բօլիթիգա օ տէրէճէ գարանըզ տրը քի, էն քէսքին կէօղէր, վէ էն գուվվէթլու խուրուտպինէր տախի պիր շեյ սէչէմէտիքլէրինտէն, գարարթը իւզերինէ իթթիֆագ իթմէք վէ ահանամէ իլէ պաղլանմագ Լուրսանրն էվվէյայը ումուրունատան մէմուշ օլունուր պիր հալ տէյիլ տիր։

ՍԸՐՊ։ Լքսէրը զաղէթալէրին եսաղտրգլարընա նաղարէն, Սըրպատա պէօյուք պիր ճէնկ թէտարիքէաթը պուլունուրմուշ, վէ պու թէտարիքէաթ ասքէրի արթըրմագ, հէր կիւն թալիմ իթթիրմէք, Լուրոբատան խնէլի թիւֆէնք վէ սայրը սիլահլար ճէլմ իթմէք։ Վէ նիհայէթ պաթալ մուհասէրէ թօփլարը տէօքտիւրմէք, միւհիմմաթը հարպկէ վէ զախիրէ թէրքիւմ իթթիրմէք, վէ պունա էմմալ թէրթիպաթատան իպարէթ խմիշ։ պիր մէյիզ պու հալատիպլէր նէ տէրէճէլէրէտէք սահիհ տիր, ֆագաթ շու գատարը պիլիրիզ քի։ Սըրպըն Պապը Ալեսէն պաղը թէբլիֆլէրի օլուպ, պէյնէլ վիւքէլա տէրատէթը միւզաքէրէ տիր, վէ տէվլէթը Ալեքսէնին թէմամիսէթ վէ իսթիդալսէթինէ տօղունուլմայարագ Սրբպա հէր նէ միւսաատէ օլունապիլիրսէ, ճիւմլէսինէ բուրի բիզա կէօսթէրիլէճէք տիր։ պու պէօյլէ օլսուղտա Սըրպըն պու մագուլէթէտարիքէաթընա պիր սէպէպ գալմաղ զանն իտէրիզ։

Թիճարէթ նէզարէթը ճէլլէսի իքինճի մէճլիսի ըէիսի Վահան էֆէնտինին, ումուրու նաղլիքատէ միւտաէթը մէտիտէտէն պէրու ըղհար վէ խսպաթ իտէկէլտիքլէրի քէմալը ֆէթանէթ ըէվլիսէթ վէ իսթիգամէթ, նաղարը մէյմէնէթ ասարը հաղրէթը Փատիշահլըգ տախի շայեան պույրուլարագ, էֆէնտիի միւշարալէյհէ միւքեաֆաթը ճէլիլէ, վէ նըշանէի իֆթիխարը միւլիւքեանէ օլմագ իւզրէ, պու ատֆա բիւթպէի իւլա սընֆը սանիսի թէվճիհ պույրուլուպ, գարարի թէրֆի գրըլնարը պիլ մէմնունէպէ պէյան վէ թէպրիք գրըլնը։

Յոմանակ նամ զաղէթանէն կիւյա պիզէրէ գարշը եաղարը պիւհթան վէ պէտաղէ պանդրգարա ճէվապ վերմէյիզ։ պիր մուհարբիր (էյէր պու ատրէճէ պիր մէզէլէթէ կիրիֆթար օլան պիր գալէմէ պու լամ վերիլէպիլսէ) պիր մուհարբիր տէրիզ ինանէթ տայրէսինտէն խուրուճ իթթիքտէ, ճէվապ իսթիհգագընատան տախի թաղիաթը իլէ սագիթ օլուր։ չիւնքի եաղը վէ լիսան իլէ եալընըզ ինանա ճէվապ վերիրիր։ վէ Յոմանակրն ինանա օլսուղունա, պէօյիք խսպաթլար լաղըմ տրը։

— Պաղը զաղէթալէրտէ եազըլըզունա Նաղարէն Սրբսրատան պու սէնէ իւչ միլիոն պալնա բամպուգ մահսուլու մէմուլ օլունուր իքէն, բէք չօգ նօգսան օլուպ, պու եիւզտէն օն միլիոն լիրա գատար Սրբսրա զարար օլաճագ տրը։ կէչէն սէնէ Սրբսրը Ինկիլթերրայա եիրմի պիր միլիոն լիրալըգ բամպուգ վերիպ, պէշ միլիոն լիրալըգ մալ ալմըշ օլսուղունատան օն ալթը միլիոն լիրա քէտար իթմիշիմ, պու սէնէ նըսֆը տախի պուլունամայաճագ զանն օլունուր։

Միւսիւ Մէրթօնուն Սրբսրա թէքլիֆ իթմէյի սէքիզ միլիոն լիրալըգ խսթիգրազ, պաշա չգամաալըզընատան, շիմտի պաշգա սէրմայէ տահիպի օլան Ինկիլզէր պու խսթիգրազը էլէ ալմըշլար տրը տէնիր։

Սրբսրը վալիսի հաղրէթլերի ճանիպինտէն Պապը Ալեսէ պաղը թէբլիֆէր վարիա օլմուշ տէյի իշլիթիլմէքտէ իսէ տէ տահիհինէ մանիւմաթ էտինմէտիքճէ, զաղէթամըզա տէրճ իտէմէյիզ։

— Տիւնեանընն հէր թէրաֆընատան Բարիս էքսբօզիսիօնունա էմմատա վէ սայիրէ կէօնտէրիլմէքտէ օլուպ, հալ պու քի պունլարընն եէրլի եէրինէ վաղ օլունմասը իշիւն, էքսբօզիսիօն սէրայը հէնիւզ հազրը օլմատըղընատան, չօգ լարը էօյլէ մէմուլ իտէրլէր քի, բէսմէն իլան օլունատուղու միսիլիւ պու սէրկի ապրիլին պիրինտէ աչըլմայըպ, պիրազ տահա կէճ գալաճագ տրը։

— Լուսուֆ Փէրամինին Ֆրանսըզ պէյլիքլէրինտէն Ֆօրպէն նամվաքօր իլէ Պէյրութատան Ռէզայիրէ նագլ օլունաճաղը մալիւմ իտի։ վագատա շէյխը մումայիէյհ պու վաքօրա բաքիպ օլուպ, ֆագաթ Ռէզայիրէ կիտէճէք եէրտէ Իսկէնտէրիյէտէ գարայա չըգմըշ, վէ օրատան հարաքէթ իտէն իւք վաքօր իլէ Մարսիլիյա ազլմէթ իտէճէքմիշ։ չիւնքի Իսկէնտէրիյէտէն եազըլըզընա Նաղարէն, շէյխը մումայիէյհ, Ռէզայիրէ ազիմէթ իթմէզտէն էվվէլ, Խարիսէ տախի պիր վիզիթա վերմէյէ արզու կէօսթէրմիշ, վէ կէօրիւնիւր քի պու արզուսինէ տախի մուվաֆագաթ օլունմուշ տուր։

— Ինկիլիզ ամիրալը Սրբսրա կիտիպ, գրալիչա հաղրէթլերի ճանիպինտէն կէօնտէրիլէն Պէն նըշանընը պէօյիք ալայ վէ ինթիրամաթը ֆագաթ յիգա իլէ Սրբսրը վալիսի հաղրէթլերինէ թագտիմ իթմիշ տիր։ օ ախշամըսը պիւթիւն Իւրոբալըլար խանէլերինի գանտիլ իլէ տօնաթըպ, ֆիշէնքլէր աթըլմըշ վէ մէհթաալար եանմըշ տրը։

— Ինկիլիզ գրալիչասը հաղրէթլերի, պէշ սէնէլիք մաթէմինի պու սէնէ խիթամ իտիպ, պիր աղ տահա զիատէ մէյատանտա կէօրիւնմէյէ պաշլամըշ, վէ էօյլէ զանն օլունուր քի, պունատան պէօյլէ հէր ըէսմի մուամէլաթտա պիղզաթ պուլունաճագ տրը։ պու խուսուս Ինկիլթէրրա ահալիսինէ վաֆիր մէսէրրէթի մուճիպ օլմուշ տուր։

Պու ճիւմլէ իլէ գրալիչա հաղրէթլերի նութգու ըէսմիսինտէ, Ինկիլթէրրա ահալիսինէ պիր էէնի ինթիխապ նիզամը վատ խլէմիշ իքէն ահալի բահաթ տուրմայրպ, վէ իւչտէօրթ կիւն ագտէմ իքի եիւզ պինտէն զլատէ ահալի պիր մահալէ թօպլանըպ, ինթիխապ նիզամը՝, ինթիխապ նիզամը՝ տէյի պաղրըշրպ, ֆագաթ պիր ասիլիք հարաքէթի կէօսթէրմէյէրէք վուրուլան վէ գրրբլան օլմամըշ տրը։

— Լքսէրը էյալէթլէրտէն Թէրաֆըմըզա ֆէնա ֆէնա խապերլեր կէլմէքտէ տիր, վէ հէմէն ճիւմլէսինին շիրեայէթի պիր կիպի տիր։ եանի Խրքիսթիյանլարը Իսլամ ահալիսէն ճինս ճինս վէ ֆէնա ֆէնա հագարաթլար կէօրմէսի, վէ մահալ հիւքիւմէթլերինին տախի պունլարը մէքս իթմէմէսի վէ եախսա իտէմէմէսի։

Պիզճէ իշթէ պունուն ասըլսէպպի։ պիզէր Շարգ մէսէլէսի տէնիլէն էյին նէ օլսուղունու տէֆա տէֆա զաղէթամըզատա եազմըշըզ։ վէ պունուն իլէ պէրաբէր Խսլամ իլէ Խրիսթիյանըն հիւանիւ իմմիդզաճը վէ պիր պիրլերի իլէ գարտաշ կիպի կէչինմէլերի իքի թէրաֆա տախի խայրը։ օլսուղունու, վէ պունուն մուղայիրինին իքի թէրաֆա տախի պէօյիք մազարրաթ տավէթ իտէճէյինի սէթը իթմէմիշիզ։ Պունուն մուղայիրի Թիւրքի լիսանընատա օլան զաղէթալէր պունու աղըզլարընա պիրէ ալմայա իրթիքեաղ իթմէզլէր։ նէ վագրթատա օլսուղունուզու ահալիյէ պիլտիրմէք իսթէմէզլէր։ վէ պու եիւզտէն միլէթին վէ տէվլէթին նէ պէլլէր էէքտիյինի ասլա խաթրա պըրագմայա գայտ իթմէզլէր։ վէ պիզ էմինիզ քի Խրիսթիյանլարընն շու խուսուսլարատա նէ գատար խապերլերի վար իսէ։ Իսլամ ահալիսի պունուն պիրինտէն տախի պիիսապէր տիր։ պու պէօյէ օլսուգտա պիզ աշքեար տէրիզ քի, չօգ եէրտէ Խրիսթիյան ահալիսի տէյիլ Իսլամ հիւքիւմէթինտէն։ իլլա Իսլամ ահալիսինտէն բէք զիատէ թաճիզ տիր, վէ հէյնի հաճէթտէ խապաթը տախի միւմքին տիր։ Իսլամ զաղէթալէրինէ տէ եագըշմազ մը քի, հիչ տէյիլ իսէ վէթան ղայրէթի իչիւն պիր իքի լագըրտը տա օնլար սէօյլէյիպ, Իսլամ ահալիսինէ նասիհաթ վերսինլէր, վէ տէվլէթէ վէ միլլէթէ հասըլ իթթիքլէրի մազարրաթը կէօզլերինին էօնիւնէ գէյսունլար։ պագայըմ։

ՆԻՔԻՆ ԼՐՐՔԱ ԶԷՆԳԻՆ ՊԻՐ ՎԷ ՊԻՂ ՓՈՐԳԱՐՅԸ

(680 Ն° Մէճմուատան պապկէ)

Շիմտի կէլիրիզ, պու մուպահասամրզընն էն միւհիմ մէվգիինէ։ Տէվլէթը Ալեսէ մէմալիքինին վիւսաթը, (տէվլէթը Ալեսէ, ԼՐՐՔԱՏԱ, Ասիատա վէ Աֆրիգատա վէ տէնիզլերտէ հալա օն օն պէշ փատիշահլըգ մէմալիքէ մալիք տիր, վէ եաղընըզ Ռումելի գըթասը թամ Ֆրանսա մէմալիքի գատար տրը) իմտի տէվլէթը Ալեսէ մէմալիքինին վիւսաթը վէ ահալիսինին սայրսը ճիհէթի իլէ, (օթուզ ալթը միլիոն ահալի) պիրինճի տէվլէթլերին էն պէօյիւքլերինտէն պիրի տիր։ լաքին վարիսաթա կէլինճէ, շու սօն սէնէլերտէ վարիսաթը տէվլէթ իքի գաթի օլտուղու հալտէ տախի անճագ օն իւչ օն պէշ միլիոն լիրա վարիսաթը օլտուղունատան, պու ճիհէթլէ իքինճի վէ իւչիւնճիւ տէվլէթլեր բատէսինտէ տիր, վէ իչլթէ ֆուգարալըզըմըզ պունատան տախի բէք աշիքեար սիւրէթտէ իսպաթ օլուր։ չիւնքի ԼՐՐՔԱՏԱ պէօյիւք տէվլէթլերին էն քիւչիւյիւնիւն տախի ագալլի օթուզ գրրդ միլիոն լիրա վարիսաթլարը օլուպ, պէօյիւքլերինին իսէ ալթմըշ եէթմիշ, վէ սէքսէն տօգսան միլիոն լիրա վարիսաթլարը վար տրը։ Պունատան մատատա պունլարընն ճիւմլէսինին, վէ ճիւմլէսինին տախի հէր շէհր վէ հէր գասապալարընն միւնիսիպալիթէ թապիր օլուրնան տայրէ իտարէլերի օլուպ, պու տայրէլերին վարիսաթի վէ մասրաֆլարը տախի պունատան պաշգա տրը։ վէ պունլար տա աղ շեյ տէյիլ տիր։ շէօյլէ քի սէնէլի դրրդ միլիոն վարիսաթը օլան պիր պէօյիք տէվլէթին, պէլքիմ պիր օ գատար վէ տահա զիատէ տէ միւնիսիպալիթէ վարիսաթը վար տրը։ վէ պու վարիսաթլարա գարշը տա մասրաֆլարը։

Պու նօգթա նասրլ քի աէտիք, ճիւմլէտէն միւհիմ տիր, չիւնքի պու գատար մէմալիքէ, տէնիզլերէ վէ ահալիյէ մալիք օլուպ տա վարիսաթը։ մը պու տէրէճէ էտնա մէրթէպէտէ օլուղու հալտէ, աշիքեար կէօրիւնիւր քի։ պիղտէ պիր գուսուր վէ պիր էօզր վար։ վէ պու գուսուր վէ պու էօզր մէյատանտան գալգմասրգճա պաշգա հէր նէ թէտպիր։ հէր նէ սուսուլ։ հէր նէ նիզամ գուլլանըրսա։ ճիւմլէսի պօշ տուր։ պու օն պէշ միլիոն լիրա վարիսաթ։ պիղլերէ էպէտի պիր խիթապ տրը։ վէ էպէտի պիր խէճալէթ։ հէլէ վարիսաթմըզ աղ տրը տէյի մասրաֆը քիւչիւլթմէյէ չալըշմագ։ պիզճէ պիւթիւն պիւթիւնէ խարապլէթ եօլու տուր վէ թամ Ֆրանսըզարրն փ-իւիւ տէտախի տիր։ քի արէպտէ ինթիհար թապիր օլունուր։ չիւնքի գուվվէթլու պէտէնէ գուվվէթլու զիւտա լաղըմ կէլիպ։ բէրիզ վէ օրուճլա մահզա պէտէնէ զատֆ թարի օլուր վէ զատֆըն նէթիճէսի հէլաք տրը։

Էնք չօգ ղէվաթէ էօյլէ կէլիր քի։ օն պէշ միլիոն լիրա վարիսաթըմըզ օլուպ մասրաֆըմըզը տախի պունատա ույսուրբուրուզումուզ կիպի։ վէ խաղինէճէ իրատ իլէ մասրաֆ պէյնինտէ պիր մուվազէնէ հասրլ օլուղուզու կիպի։ հէր պիր շեյ սրրասրնա կիրէր պիթէր վէ տէվլէթ վէ ահալի իչիւն պիր սատատէթ տէվրի տիր քիւշատ օլունուր։

Պիզէր պու ագրլատա տէյիլիզ։ իլլա շունու տէրիզ քի։ պէօյիւք տէվլէթլէրին հագգը սէնէտէ ագալլի գրրդ էլլի միլիոն լիրա մասրաֆ իթմէք տիր։ պունա եէթիշմէտիքճէ պիզիմ մուվազէնէ տայիմա խայալի տիր։ օն պէշ միլիոն լիրա իլէ պիրինճի բիւթպէտէն օլան հիչ պիր տէվլէթ մուվազէնէսինտէ տէյիլ տիր։ նաֆիլէ ագլնարյա քիւրէք էէմմէյէլիմ։

Էմմա տէնէճէք քի։ պու օն պէշ միլիոն լիրա տախի նէ կիւճլիւքէր իլէ թահսիլ օլույօր, ֆուգարայա նէ տէրէճէլէրտէ ազըր պասայօր, ֆուգարա պագրրրնը չագրըրընը վէ հայվանաթընը սաթարագ, վէ սէրմայէսինի տախի էլլինտէն չըգարարագ, կիւճպէլա պու վէրիկսի էտա իտէպիլսյօրքէն։ վէ հաթթա սէնէ պէ սէնէ պու մատտէ կիւճէլսյօրքէն, վէ կէչէն սէնէ պուլտուղումուզու պու սէնէ պուլամայօրքէն, նասրլ օլուր տա տէվլէթին վարիսաթը գրրդ էլլի միլիոն լիրայա պալիզ օլապիլիր։ պու տա պիր խայալտի տէյինճի տիր։

ԼՐՐՔԱ։ պիզ տէ իգրար իտէրիզ։ շիմտիյէտէք իթթիֆաղ օլունան ուսուլ ատաթ վէ իտարէ միւգթէզասընճա, պու թամ պէօյլէ տիր։ վէ կէլէճէք սէնէ պու օն պէշ միլիոնու տա իհթիմալ տրը պուլամայըզ։ վէ պու պէօյլէ օլմասա, նիչին տէ պու

գատար ուղուն մուպահեսելէրէ կիւրիշմէլիսիքը։

Իմոի պու մուպահասալարան միւրատրմըղ, շու թահամմիւլ օլունմազ հալէ պիր ջարէ պուրմագ, ահալիի թաղեիգ իթմէյէրէք տէվլէթին վարիտաթընը եանի գուվվէթինի արթըրմագ, վէ պիրինճի բաւէտէ պուլունան պիր տէվլէթէ պիրինճի բաւէտէ սերվէթ վէ սաատէթ հասըլ իթմէք տիր։

Պունու թարիֆ իթմէզտէն էվվէլ, պիր թէէսիւֆ իտէճէք հալի մէյտանա գօյմայա մէճպուրուղ, պու ադիղէրի էօյէ իասթալար թանըր քի, իլէթ պէտէնի սարըպ վիճուտու իարապ իթմէյէ պաշլամըշքէն ճէլպ օլունան հէքիմէն տոխի տէրատինի սէթր իաէր։ պաշը աղրուան չամլայօրքէն, պաշըմ աղրմայօր տէր։ գարնը սանճրանրօրքէն, հիչ պիր աղրը տուրմայօրում տէր, վէ սրբթընտա շիրիրէնէ տուրուպ տուրուրքէն, վիճուտիմտէ պիր սիվրիճիք տոխի եօգ տուր տէր։ էվվէթ հէքիմ ալտանը լաքին իասթա տա շիֆա պուլմըր մու։ հաշա, իլա տահա պէտթէր օլուր, վէ նէթիճէսի մաղալահ գանկրէնտա գարար վերիր։ Պիր ֆէնա տէթ, պիր ֆէնա թէվաղիւ, պիր ֆէնա միւտահէնէ եօգարտան աշաղը ճիւմէ միղին գալպինի վէ ղինինի գաբրայրպ։ քէնտի քէնտիմիզի ալտաթմայը քէնտիմիզէ պիր քեար իւ քիսպ էտինիպ, պունու սերմայէի ֆէյդ իւ իգպալ իթմիշիղ։ պու թէէսիւֆ իտէճէք հալ իւզէրինէ ուզուն ուզտարը։ յա չէյ եաղմագ իսթէմէյիղ։ չիւնքի ումարըզ քի հէր քէս գալպինտէ վէ ղինինտէ, նէ տէմէք իսթէտիկիմիզի էյիտէն ֆէհմ իտէպիլիր։ լաքին պէօյիւյէ քիւչիւյէ, Իսլամա Խրիսթիյանա։ Ալլահ աշգընա տէվլէթ վէ վէթան մուհապէթինէ ատտա վերերէք նիաղ իտէրիմ քի։ վաղ կէչէլիմ արթըզ պու չիրքին գօմէտիայը օյնատմագտան։ հալիմիզի պիլէլիմքի։ մուալիճէյէ միւսթայտա օլալըմ։ իլա պաղը ղաղէթա մուհարիրլէրինէ տիր սէօղլեմքի հագգանիյէթ վէ ինսանիյէթ ֆէրայիզինի կէօզէթմէկլէրսէ։ պարէմ հաբուլ ֆամէը Ալէպիկէնին նամուս վէ շէրէֆինի կէօզէթիպ։ Ռէլամը գասիմ սահիհիրլէրինի նագշ ատէն օ հաբուլ ֆամէը հիքմէթայամէը միւտահէնէ քիւզիյաթընա գուլլանմասընար։ ։ ։ պու պապատ պունատան զիատէ պիր չէյ սէօյլէմէյէ հաճէթ տէ եօգ տուր։ չիւնքի մըղրաղն սուճուտայիմա չուվալտան տրշարը տրը։

Հալ պու քի, եալընըզ սէրտի մէյտանա գօյմագլա իշ պիթմէյիպ տէվասընը տոխի պէրապէր թարիֆ իթմէք լազըմ կէլէճէյինտէն շիմտի սրբա, պունա կէլիր։

Նիչին տիւնեանրն էն ալա մէմալիքինէ վէ տէնիզէրինէ վէ օթուղ ալթը միլիոն ահալիյէ մալիք օլարագ, քէք չօգ կիւճլիքլէ տէվլէթէ անճագ օն պէշ միլիոն վարիտաթ վերիր վերմէզ տէրէճէլէրինտէ ֆուգարայըղ։ Պու սիւալին ճէվապը պու միշքիկ մէսէլէնին հալլի տիր։

Պաղըլարը պունու սուի իտարէյէ համլ իտէրլէր, պաղըլարը էմնիյէթսիզլիյէ, պաղըլարը թէնպէլլիյէ, քիմի թիճարէթ նօդսանընա քիմի ղըրատթ էքսիքլիյինէ, քիմի շուանա քիմի պունա։ լաքին պիզէ գալսա, ասըլ սէպէպ, պունլարրն հիչ պիրի տէյիլ տիր։ եալոտ էյէր սէպէպ պունլար իսկ, պունլարատա եինէ պաշգա պիր սէպէպ վար տրը, վէ պու սէպէպ տիր, եաշամամըղընն վէ կէչինմէմիզին թարղը։

Լէր զէնկին Իւրոբալըլար տա ատամ, վէ ֆուգարա Ասիյալըլար տա ատամ իսէ, պու ինքի ճինս ատամընն եաշայըպ կէչինմէսինտէ օ գատար պիր պէօյիւք ֆէրգ վար տրը քի, պիր պիրի իլէ մուդայէսէ օլունսա, միւմքին տէյիլ տիր ինանմագ, քի պունլարրն ի-

քիսի տէ պիր ճինս շէյ օլապիլսին, պու մատոտէ պաղը խզահաթա միւհթաճ տրը։

Ինսան տէնիլէն շէյ էօյէ պիր մախլուգ տուր քի, հէմ հասրլ իտէր, հէմ սարֆ իտէր։ վէ նէ գատար չօգ հասրլ իտէրսէ օ գատար չօգ սարֆ իտէր։ քիմ քի չօգ հասրլ իտէր չօգ սարֆ իտէրսէ ղէնկին օ տուր, վէ քիմ քի աղ հասրլ իտէր աղ սարֆ իտէրսէ ֆուգարա օ տուր։

Իւրոբալը չօգ հասրլ իտէր, վէ չօգ սարֆ իտէր, իմոի ղէնկին տիր։ Ասիալը աղ հասրլ իտէր վէ աղ սարֆ իտէր, իմոի ֆուգարա տրը։ Իմոի Ասիալը տախի չօգ հասրլ իտիւպ, չօգ սարֆ իթմէլի քի, ղէնկին օլսուն։ նասրլ վէ նէ իլէ, շիմոի թարիֆ իտէճէյիզ։

Պիր ինսան չօգ հասրլ իթմէք իչուն, չօգ չալըշմալը տրը, լաքին չօգ չալըշմագ իչուն տախի չօգ գուվվէթ սարֆ իթմէլի տիր, վէ չօգ գուվվէթ սարֆ իթմէք իչուն տախի հէր կիւն վիճուտէն էքսիլէն գուվվէթին եերինէ տօղտուրմագը տրը։ վէ հէր կիւն վիճուտէն էքսիլէն գուվվէթին եերինի տօղտուրմագ տախի եաշամամըղն վէ կէչինմէմիզին թարղընա պաղըլը տրը։

Իլէրի-պէ պէլամի։

Քէօթահեատա քիւշատ օլունաճագ էրքէք վէ գըզ մէկիմէպի հագգընտա իհտաս օլունան ընկերութիւնուն գանունենամէսի տիր։

Քէօթահէա Գաթօլիք միլլէթի սիւպհանլարընն իմ սու թէրպիսի իուսուսպարընտա մահրում պիշարէ գալարգլարընն տրը սէպէպլէրինէ նէ օրտուզանու տիր միթալտա թէմանան Եպիսկոպոս վէ պէյտէմիզ իշնան աղալարը իւր միւզաքէրէ իպէնող ճէմի կիլիսէլատէն մահրումէթին տրը։ սէպէպի սիպհանլարը մէղքիւրլէրի թէրպիսի իտէճէք միւտաայիտ մէքթէպ հօճալարրմըզ պուլունմատրղընտան նէչտթ իթմիշ օլտուղա պէնէն թէպէիւն իսիա սէմահթրս Եպիսկոպոս վէ ֆալիէթիա Վ. վարդապետէր վէ իշնան աղալար պէտինտէ եօթէտէն պէրու կէօրիւլէն մահզուրուն տէֆի բէֆի։ վէ պունտան պէօյէ ճէմի սիպհանլար հագգընտա իրմու թէրպիսէտ տուսուլ իդիմէլէրի։ պաշկա կէօնա օմայրպ եալընըզ միւէթիմիզ իսպրիսահ վէ էհլի սէվապ քիմէտնէլէրին էլտէն կէլտիկի մէրթէպէ իանէլէրինէ միւհտաճ պուլունտուղա կիւնէշ կիպի աշքեար օլարագ միւճէտատէն պիր ընկերութիւն թէշկիլ իսլէմիպ իուսուստա մէղքիւրիւն իլերիլէմէսի իշնէն գարարը մատոտ ալտտե պէնտ պէնտ։ Թահրիր պիրլէ ճէմի Քրիսթիյան գարընտաշլարրմըզը իշտուընկերութիւնտա վարգամըզ վատէթտը իլէ էֆքարը ատիպանէլերիմիզ իֆատտ վէ պէյան օլունուպ վարագայը մէղտուրտ էէկեան էէկեան գրատթ պուլյուրտու գլարընտա հէր շատ քէնտի հալ վէ թահամմիւլէրինէ կէօրէ, իանէսի օլան մէպալիղին մըգտարընը։ վէ իմլարընը քէնտի էլ եաղընը իլէ իշտտ ընկերութիւն գօնդրատօմուղ պէրինէ թահրիր էղլէմէլէրի իուսուստանտա թէմէնին օլունտը։

Հինճի։ Քէօթահեա Գաթօլիք միլլէթի սիւպհանլարը (եանի էրքէք վէ գըզ շօճուգլարը) իչուն պիր մէքթէպ քիւշատ օլունմատը վէ մէքթէպի մէղպուրա միսթայտա պիրլ էրքէք իօճատը քէպպէք քրղպար իօճալարզնա լուզում կէօրիւնէն մայրապէտ. լերին ճէրի պուբրատտա պուլունան միլլէթիմիզ մէրիսատը վէքիլի վէ թէմանան եոպիսկոպոսումուզուն ըէյ վէ թէնոիպ կէօրմէսինպէ ճէրպի։ վէ մէղքիւր իօճալարընն իճատ իտէն մատշ վէ մէսարիֆիլերինին իտարէսի իուսուսսունա տայիր թանզիմ օլունանագ իանէներին մղգտարը էլի պին զուբրուշտան աշաղը օլմամագ վէ պիր տէֆատա մախսուս օմագ։ մէպալղի մէղքիւրլուն նիւմարզրա իտարէ օլունմագ իւզրէ գարարկիր օլունմուշ իտուկի։

Զ հինճի։ Մէպալղի մէղքիւրլուն տէրատատի։ վէ ամմէմէ սուհուլէթի տերքեար օլան հէր պիր շատ քէնտի գարիհէսինտէն գօրան ինանմէնէ իմնա խլէյիպ թէքմիլէն ընկերութիւն գաղզմազնա էտտա վէ էֆա հէյէմէլերի իշուն պիլ թիթիֆագ գարարկիր օլտուղ։

Ճ հինճի։ Զիրտէ մուհարիրէր իւլ էսամի քէնտատան։ թիթիֆագը արա իլէ սէքիլ նէֆէր տիրպէթ վէ ֆէթանէթու զաթլար թայէին օլունուպ իշ պու իուսուսուն թէպիկտի իշնէն մուվվագգաթէն մէմուր ինթիխապ օլունմայը։ վէ էնէ սէքիլ նէֆէր մէմուրլարատան թէքրար մէճլիսի մէղտուրա պիր տիրէքթօր վէ պիր քատղմազ ինթիխապ օլունուպ մէպալիղի մէղտուրէնին նիւմարզնատան մէքթէպի մէղքիւրիւն իճազ իտէն ումուրունա տարֆ օլունարագ տայրը մահալէ պիր ագճէ տարֆ օլունմայաճաղն պիլ ումում գարարկիր օլունմուշ իտուկի։

Հ հինճի։ Պէհէր սէնէ, եանի երբ պաշը կիւնլերինտէ ընկերութիւն մէճլիսի քիւշատ օրունուպ • վարթէն պուրատտա պուլունան Քահանաը վէ իշխան աղալարը բիր էլէ հէր քիմլէր թէնսիպ կէօրիւլիւբ իսէ ինլարը մուճէհէհինտէ իրատ վէ մէսարիֆ տէֆթերլերինէ միւրաճաաթ օլունուպ հէկեան հէկեան մուհասէպէլերի բուլէթ օլունմասը իթթիֆագը արա իլէ գարար վերիմիշ իտուկի։

Ց հինճի։ Ընկերութիւնտա արզուքէր օլան էհլի սէվապ զաթլար ալա, էվատթ, էտնա վէ ֆուգարա կիւրուհինտէն նիբէքլերինտէն հեր նէ քի

գօրար իսէ խօշնուտլուք իլէ ինանէլերի գարարլ օլունճաք, մէպլաղը մէզպուր ամմէմէ մալիւմ օլմագ իշիւն բէյ տէր բէյ թուհսիլ վէ թէրաքիմ էթմէքճէ, ճէմ օլան մէպլաղ սանտրգ տէրուհնտէ մահպուս օլմայրպ իճազանա կէօրէ իշլէթիլմէյէ մուպաշերէթ օլունուպ հէր վէճհիլէ իլէրի կէօթիրիլ մէյլ ճահտ օլունճաղը գարարկիր օլտուղ։

6 ընճը։ Պարատէ մուհարրէր ընկերութիւնա տախիլ օլան քրիսթիյան գարընտաշլարրմըզտան հէր հանկրընա էմրի հագ վագի օլարտա մրշարնէնուար օլմագ իւզրէրէ թէրաքիմ իտէն մէպլաղին նիւմարանտան պէհէր սէնէ պիր ճայնաւոր պիր թիւ պատարագ, վէ պիր պաշտօն օլճագ տրը։

Պարատէ մուհարրէր վէ մուգայէիտ օլան սիւպիանլարը հագգլարընտան մէքթէպին քիւշատը վէ իտարէ օլունմատը խուսուստանտա պէթը պէնտաէն մուրէթթէպ գանունենամէ թանզիմ օլունուպ, վէ պու ընկերութիւն ասիր ընկերութիւնդարտա գրչատ օլունմայրպ, եանի ասիր ընկերութիւնդարտա պիր վագրեմտան ուօնրտ վէրտիկի ագճէյի կէրի ալմագ կիպի հալէր միւշահատէ օլունմուշ իսէ անէ, պու ընկերութիւն ուսուլինտէ հէր շատտ վէրտիկի ագճէյի հէշ պիր վէճհիլէ կէրի տրմայտ վէ իստէմէյէ ալա սէլահիյէթի օլմայաճաղը իշիւն գարարկիր օլտուղ։

Քէօթահեատա միլլէթի Գաթօլիքեանրն գըզվէ էրքէք մէքթէպլէրինին քիւշատը իշիւն գարարկիր օլունան ընկերութիւն շրթըրանրընն սիւրէթի օլտուղանու թատրք էմմէք իշիւն իմզամ իլէ թէմէնիր իստէրիմ։

Յուհաննէս Վարդապետ
Բօթուռէան Էպիսկոպոս
Եպիսկոպոս Գրոսսա։

Պու ընկերութիւնա եազըլմագ իթթիֆէյին խարիսահ զէվաթ Քիւրքճի հանրնտա Սինան օղլու Յօհաննէս ազանրն նումէրօ 42 օտասրնա թէկրիֆ պույուրմալերի նիսպէտ օլունուր։

ԵՐԳ ԴԱՄԲԱՆԱԿԱՆ

Ի ՍԳԱԼԻ ՄԱՀ ՀՕՐ ԱՐՍԷՆԻ Կ. ԲԱԳՐԱՏՈՒՆԻՈՑ

Լա՛ռ գառնաղէտ, յերեկոտնեան զլուարթ ափանց
Ուր 'ի սեաւ տուգ Ուխտն համակեալ Մրխիթարեանց։
Այրարատեան ողբան բարձունք մրրմրնջաձայն,
Ջնոցայն և աղդին զանգիւտ կորուստ եղերական։
Պայծառ արև յերթեր ծագեալ դու Հայրենեաց,
Բագրատունիդ, ջ.քնաղ հանճար անմոռաց։
Ըզքեզ զիարդ ամպրոպ անփառ, մահ միգամած,
Դարձոյց 'ի մութ, անլուր ողբոց մեք ա՛արտասուաց։
Լատուածասատ վանքիս ցատման այս սոսկալի
Ընդ Քերթողին նախանձեցաւ փառս պանծալի։
Այլ զիարդ մահ իշխէ մեռեալ յայն 'ի դամբան,
Սաւառնացեալ ջ.քեզ ծաղկամբք անմահութեան։
Ահա, ծընունդ և հայ ցուցին ատ գիւրատահ
Որպէս անմարթ լինել անծին և կամ անմահ,
Ընդ արտասուաց խառնին սփոփիլ և յիշատակք։
Հոմեր և Հայկ և Մխիթարի վրսեմ քերթուածք։
Ընդեղծական նրմա բացցին դրուն Եդեմայ
Անց.ք յրատուերաց 'ի լուսաձեմ ոյդ օթեան։
Եւ վեհ անձինն, մեք կանգնեցուքանեղծ արձան,
Եւ Տարփալայն կենցցին յաւերժ պարծանք անուան։

Պօղոս Պէս. Լապտաճեան։

Ի ՄԱՀ

ՏԵԱՌՆ ՀՕՐ ԱՐՍԷՆԻ Կ. ԲԱԳՐԱՏՈՒՆԻՈՑ

ՄԽԻԹԱՐԵԱՆ ՎԱՐԴԱՊԵՏԻ

• • • Ա՜հ, այս քանիցս ողկլատուր գալարեսցի սիրտ ցաւած • •
Քանիցս այս հիւսեսցի ողբերդ յանդարձն 'ի դատակնիս • • •
Եւ քանիցս լցեն լալանք 'ի մահատիթ զդայմանս հոգւոյ • • •
Քանիցս այս արտասուեսցեն տրխուր աչկունք Հայորեբոյն • • •
Դարս է ողբոց, գլորման Ալեհից, և, 'ի նոսա տրխուր արտասուաց • • •
Իւ յայսմհետէ լսփոփի սիրտ՝ թէ չիցէ ՍԻՐՏ ՊՐԻՆՑԻՆ • • • —
Հեծէ՜ սերկեանս բնութիւն 'ի հիւս ողբոց իմ ցաւագին,
Հեծէ՜ ազիոզսրմ Քնար սրգաւոր Դաշնակ յողբմ • • •
Որպէս սոխակ 'ի գարնանի տրամի զլարդին չուանելով բոյն՝
Եղանց և մուզա տեսեալ 'ի բաց զնանդ ՍԻՍԱԿԵԱՆ։
Ա՜հ, այսպէս և Գիւցազանց Քնարին քաղցրիկ լռեաց Դաշնակ
Եւ հնչեաց արտասարասուա անդադրոյն մահու շեփոր • • •
Մայրապետ մեծազեաց բղսեւասքոյն արկին ըզքոյ
Ընկապուտանին Ուրանեաւ, ու Աբրիկան ալեաց փրփուրք
Արուսնջեցին ահեղագոչ 'ի փոթորկէ գոգցես յուղեալք,
Եւ նոճիք հաղմակոծեալք զապառնալեաց բարձին զմուռնջ • • •
Սարսեցան Լիբանան 'ի գլորումն ահեղ մայրին
Եւ սարսյք յանկմանն 'ի դղրդ ըղդառնութեան հիւսեցին ողբս • • •
Ահա ամենայն 'Դամենայնին լռեաց յանկարծ • • •
Յանկարծ եղ... Թրեաւ... տիսոս... Հոգի սիրուն 'ի Թեւս Օուարթնոյն...
Ու այս Յիշատակ ընդ Համբաւոյ առեալ քնար
Ի տրամութեան կրաբնատց զայս օրինակ երգեաց Հոդւոյն, —
«Խանդ. Թորգոմեան Մուղալից, Ում 'Դամբանաց Հայոց Մեծաց
Կային պատկառ սոճեաց սաղարթք՝ որք 'Դիոնիսեան Երգել ըզ վեհս
Դու, նոյն Խանդ անմահացեալ օ՛ն անդր յերկինս սլացեր թեթև
Յ՝Մենակալ Սուրբ Ա.ջոյն առնուլ զլսակ լուսապայծառ։
Դու, այր ԱՆՈՒՆ ջ.քնաղագիր զ'Մագրատունեանն յարոյց ըզդրոշ
Երրու Հրեշտակ լուսափեսուր յեթերականն անց յասպարէզ,
Ըզքեզ Քերոբի Խացաթեաք տարցեն էին 'ի սուրբ Դաբիր.
Ընդուսա Գրոհեն Հայկայ բորբոքեսցես զսիրտ 'ի Խանդդ • • • »
Լ ըռեցին քնարք Երկոքին • • • և Մահայուն անբարձ զիւր Զայն
Զայն սրգոյ և Թախծութեան, Ա՝դրիական սրացեալ ափանց
Հեծեծեր հեղձամրղձուկ ըզ Մահ լալով ԲԱԳՐԱՏՈՒՆԻՈՑՆ
Ահա Ամուեր պատկառելի ծալ 'ի ծալ յամպս Ամբոսաբոյր
Ի բարձանց սլացեալ Երթերց ըզ ասյն խօսեաց • • • լռեցին հառաչք • • •
» Մենկիմ ես ահա 'ի Քէն, Մխիթարեան իմ ուխտ սիրուն
Մենկիմ, հրաման այս Ա՝բարչէն, Թողում այլ ևս ըզ Սիրելիսդ
Այլ կացցէ Սիրոս 'ի Զեզ, 'ի յիշատակ անջընջելի
Յերկս, 'ի վաստակս Գրովելոս որովք պանծայ ՈՒԽՏ ՄԽԻԹԱՐԻՑ »
Ասաց, Թրեաւ, և Մահայուն 'ի չուս նորին պրչուցեալ զաչս՝
Երկոց անմիսիթար ընդ տարադէպ Թերելս յերկինս • • • •
Այլ ես հեգ պանդուխտ ջուառ 'ի սխրութեան սեաւ գիշերաց
Մինչդեռ Լուսին սրփուեսցէ զաղջոն իւր շող զ'Մամուռս շիրմաց
Մինչ սոսաւիւն սեաւ սոճեաց՝ լուռ և տրխուր, առցու դադար՝
Մինչ օդաչուն յիւրն 'ի բոյն լռեցուսցէ զիւրրն ճրիւն
Եւ Փիլոմել զիւրն ըզ Թիւս տարածեսցէ զ'Երկրագրընդաւ՝
Ցեց 'ի մահան իմ սրգաւոր 'ի սխրութեան դառն ղդայմունս
Ողբացեալ արտասուաթոր ըզ ՀԱՅՐՆ ԱՐՍԵՆ ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆ • • • •

1867 յունվար 23
Փիլիպպուպոլիս

Նշան Ա. Շիշմանեան

գատար ուղուն մուպահեսելէրէ կիւրիշմէլիսիքը։

Իմոի պու մուպահասալարան միւրատրմըղ, շու թահամմիւլ օլունմազ հալէ պիր ջարէ պուրմագ, ահալիի թաղեիգ իթմէյէրէք տէվլէթին վարիտաթընը եանի գուվվէթինի արթըրմագ, վէ պիրինճի բաւէտէ պուլունան պիր տէվլէթէ պիրինճի բաւէտէ սերվէթ վէ սաատէթ հասըլ իթմէք տիր։

Պունու թարիֆ իթմէզտէն էվվէլ, պիր թէէսիւֆ իտէճէք հալի մէյտանա գօյմայա մէճպուրուղ, պու ադիղէրի էօյէ իասթալար թանըր քի, իլէթ պէտէնի սարըպ վիճուտու իարապ իթմէյէ պաշլամըշքէն ճէլպ օլունան հէքիմէն տոխի տէրատինի սէթր իաէր։ պաշը աղրուան չամլայօրքէն, պաշըմ աղրմայօր տէր։ գարնը սանճրանրօրքէն, հիչ պիր աղրը տուրմայօրում տէր, վէ սրբթընտա շիրիրէնէ տուրուպ տուրուրքէն, վիճուտիմտէ պիր սիվրիճիք տոխի եօգ տուր տէր։ էվվէթ հէքիմ ալտանը լաքին իասթա տա շիֆա պուլմըր մու։ հաշա, իլա տահա պէտթէր օլուր, վէ նէթիճէսի մաղալահ գանկրէնտա գարար վերիր։ Պիր ֆէնա տէթ, պիր ֆէնա թէվաղիւ, պիր ֆէնա միւտահէնէ եօգարտան աշաղը ճիւմէ միղին գալպինի վէ ղինինի գաբրայրպ։ քէնտի քէնտիմիզի ալտաթմայը քէնտիմիզէ պիր քեար իւ քիսպ էտինիպ, պունու սերմայէի ֆէյդ իւ իգպալ իթմիշիղ։ պու թէէսիւֆ իտէճէք հալ իւզէրինէ ուզուն ուզտարը։ յա չէյ եաղմագ իսթէմէյիղ։ չիւնքի ումարըզ քի հէր քէս գալպինտէ վէ ղինինտէ, նէ տէմէք իսթէտիկիմիզի էյիտէն ֆէհմ իտէպիլիր։ լաքին պէօյիւյէ քիւչիւյէ, Իսլամա Խրիսթիյանա։ Ալլահ աշգընա տէվլէթ վէ վէթան մուհապէթինէ ատտա վերերէք նիաղ իտէրիմ քի։ վաղ կէչէլիմ արթըզ պու չիրքին գօմէտիայը օյնատմագտան։ հալիմիզի պիլէլիմքի։ մուալիճէյէ միւսթայտա օլալըմ։ իլա պաղը ղաղէթա մուհարիրլէրինէ տիր սէօղլեմքի հագգանիյէթ վէ ինսանիյէթ ֆէրայիզինի կէօզէթմէկլէրսէ։ պարէմ հաբուլ ֆամէը Ալէպիկէնին նամուս վէ շէրէֆինի կէօզէթիպ։ Ռէլամը գասիմ սահիհիրլէրինի նագշ ատէն օ հաբուլ ֆամէը հիքմէթայամէը միւտահէնէ քիւզիյաթընա գուլլանմասընար։ ։ ։ պու պապատ պունատան զիատէ պիր չէյ սէօյլէմէյէ հաճէթ տէ եօգ տուր։ չիւնքի մըղրաղն սուճուտայիմա չուվալտան տրշարը տրը։

Հալ պու քի, եալընըզ սէրտի մէյտանա գօյմագլա իշ պիթմէյիպ տէվասընը տոխի պէրապէր թարիֆ իթմէք լազըմ կէլէճէյինտէն շիմտի սրբա, պունա կէլիր։

Նիչին տիւնեանրն էն ալա մէմալիքինէ վէ տէնիզէրինէ վէ օթուղ ալթը միլիոն ահալիյէ մալիք օլարագ, քէք չօգ կիւճլիքլէ տէվլէթէ անճագ օն պէշ միլիոն վարիտաթ վերիր վերմէզ տէրէճէլէրինտէ ֆուգարայըղ։ Պու սիւալին ճէվապը պու միշքիկ մէսէլէնին հալլի տիր։

Պաղըլարը պունու սուի իտարէյէ համլ իտէրլէր, պաղըլարը էմնիյէթսիզլիյէ, պաղըլարը թէնպէլլիյէ, քիմի թիճարէթ նօդսանընա քիմի ղըրատթ էքսիքլիյինէ, քիմի շուանա քիմի պունա։ լաքին պիզէ գալսա, ասըլ սէպէպ, պունլարրն հիչ պիրի տէյիլ տիր։ եալոտ էյէր սէպէպ պունլար իսկ, պունլարատա եինէ պաշգա պիր սէպէպ վար տրը, վէ պու սէպէպ տիր, եաշամամըղընն վէ կէչինմէմիզին թարղը։

Լէր զէնկին Իւրոբալըլար տա ատամ, վէ ֆուգարա Ասիյալըլար տա ատամ իսէ, պու ինքի ճինս ատամընն եաշայըպ կէչինմէսինտէ օ գատար պիր պէօյիւք ֆէրգ վար տրը քի, պիր պիրի իլէ մուդայէսէ օլունսա, միւմքին տէյիլ տիր ինանմագ, քի պունլարրն ի-

քիսի տէ պիր ճինս շէյ օլապիլսին, պու մատոտէ պաղը խզահաթա միւհթաճ տրը։

Ինսան տէնիլէն շէյ էօյէ պիր մախլուգ տուր քի, հէմ հասրլ իտէր, հէմ սարֆ իտէր։ վէ նէ գատար չօգ հասրլ իտէրսէ օ գատար չօգ սարֆ իտէր։ քիմ քի չօգ հասրլ իտէր չօգ սարֆ իտէրսէ ղէնկին օ տուր, վէ քիմ քի աղ հասրլ իտէր աղ սարֆ իտէրսէ ֆուգարա օ տուր։

Իւրոբալը չօգ հասրլ իտէր, վէ չօգ սարֆ իտէր, իմոի ղէնկին տիր։ Ասիալը աղ հասրլ իտէր վէ աղ սարֆ իտէր, իմոի ֆուգարա տրը։ Իմոի Ասիալը տախի չօգ հասրլ իտիւպ, չօգ սարֆ իթմէլի քի, ղէնկին օլսուն։ նասրլ վէ նէ իլէ, շիմոի թարիֆ իտէճէյիզ։

Պիր ինսան չօգ հասրլ իթմէք իչուն, չօգ չալըշմալը տրը, լաքին չօգ չալըշմագ իչուն տախի չօգ գուվվէթ սարֆ իթմէլի տիր, վէ չօգ գուվվէթ սարֆ իթմէք իչուն տախի հէր կիւն վիճուտէն էքսիլէն գուվվէթին եերինէ տօղտուրմագը տրը։ վէ հէր կիւն վիճուտէն էքսիլէն գուվվէթին եերինի տօղտուրմագ տախի եաշամամըղն վէ կէչինմէմիզին թարղընա պաղըլը տրը։

Իլէրի-պէ պէլամի։

Քէօթահեատա քիւշատ օլունաճագ էրքէք վէ գըզ մէկիմէպի հագգընտա իհտաս օլունան ընկերութիւնուն գանունենամէսի տիր։

Քէօթահէա Գաթօլիք միլլէթի սիւպհանլարընն իմ սու թէրպիսի իուսուսպարընտա մահրում պիշարէ գալարգլարընն տրը սէպէպլէրինէ նէ օրտուզանու տիր միթալտա թէմանան Եպիսկոպոս վէ պէյտէմիզ իշնան աղալարը իւր միւզաքէրէ իպէնող ճէմի կիլիսէլատէն մահզուրուն տէֆի բէֆի։ վէ պունտան պէօյէ ճէմի սիպհանլար հագգընտա իրմու թէրպիսէտ տուսուլ իդիմէլէրի։ պաշկա կէօնա օմայրպ եալընըզ միւէթիմիզ իսպրիսահ վէ էհլի սէվապ քիմէտնէլէրին էլտէն կէլտիկի մէրթէպէ իանէլէրինէ միւհտաճ պուլունտուղա կիւնէշ կիպի աշքեար օլարագ միւճէտատէն պիր ընկերութիւն թէշկիլ իսլէմիպ իուսուստա մէղքիւրիւն իլերիլէմէսի իշնէն գարարը մատոտ ալտտե պէնտ պէնտ։ Թահրիր պիրլէ ճէմի Քրիսթիյան գարընտաշլարրմըզը իշտուընկերութիւնտա վարգամըզ վատէթտը իլէ էֆքարը ատիպանէլերիմիզ իֆատտ վէ պէյան օլունուպ վարագայը մէղտուրտ էէկեան էէկեան գրատթ պուլյուրտու գլարընտա հէր շատ քէնտի հալ վէ թահամմիւլէրինէ կէօրէ, իանէսի օլան մէպալիղին մըգտարընը։ վէ իմլարընը քէնտի էլ եաղընը իլէ իշտտ ընկերութիւն գօնդրատօմուղ պէրինէ թահրիր էղլէմէլէրի իուսուստանտա թէմէնին օլունտը։

Հինճի։ Քէօթահեա Գաթօլիք միլլէթի սիւպհանլարը (եանի էրքէք վէ գըզ շօճուգլարը) իչուն պիր մէքթէպ քիւշատ օլունմատը վէ մէքթէպի մէղպուրա միսթայտա պիրլ էրքէք իօճատը քէպպէք քրղպար իօճալարզնա լուզում կէօրիւնէն մայրապէտ. լերին ճէրի պուբրատտա պուլունան միլլէթիմիզ մէրիսատը վէքիլի վէ թէմանան եոպիսկոպոսումուզուն ըէյ վէ թէնոիպ կէօրմէսինպէ ճէրպի։ վէ մէղքիւր իօճալարընն իճատ իտէն մատշ վէ մէսարիֆիլերինին իտարէսի իուսուսսունա տայիր թանզիմ օլունանագ իանէներին մղգտարը էլի պին զուբրուշտան աշաղը օլմամագ վէ պիր տէֆատա մախսուս օմագ։ մէպալղի մէղքիւրլուն նիւմարզրա իտարէ օլունմագ իւզրէ գարարկիր օլունմուշ իտուկի։

Զ հինճի։ Մէպալղի մէղքիւրլուն տէրատատի։ վէ ամմէմէ սուհուլէթի տերքեար օլան հէր պիր շատ քէնտի գարիհէսինտէն գօրան ինանմէնէ իմնա խլէյիպ թէքմիլէն ընկերութիւն գաղզմազնա էտտա վէ էֆա հէյէմէլերի իշուն պիլ թիթիֆագ գարարկիր օլտուղ։

Ճ հինճի։ Զիրտէ մուհարրէր իւլ էսամի քէնտատան։ թիթիֆագը արա իլէ սէքիլ նէֆէր տիրպէթ վէ ֆէթանէթու զաթլար թայէին օլունուպ իշ պու իուսուսուն թէպիկտի իշնէն մուվվագգաթէն մէմուր ինթիխապ օլունմայը։ վէ էնէ սէքիլ նէֆէր մէմուրլարատան թէքրար մէճլիսի մէղտուրա պիր տիրէքթօր վէ պիր քատղմազ ինթիխապ օլունուպ մէպալիղի մէղտուրէնին նիւմարզնատան մէքթէպի մէղքիւրիւն իճազ իտէն ումուրունա տարֆ օլունարագ տայրը մահալէ պիր ագճէ տարֆ օլունմայաճաղն պիլ ումում գարարկիր օլունմուշ իտուկի։

Հ հինճի։ Պէհէր սէնէ, եանի երբ պաշը կիւնլերինտէ ընկերութիւն մէճլիսի քիւշատ օրունուպ • վարթէն պուրատտա պուլունան Քահանաը վէ իշխան աղալարը բիր էլէ հէր քիմլէր թէնսիպ կէօրիւլիւբ իսէ ինլարը մուճէհէհինտէ իրատ վէ մէսարիֆ տէֆթերլերինէ միւրաճաաթ օլունուպ հէկեան հէկեան մուհասէպէլերի բուլէթ օլունմասը իթթիֆագը արա իլէ գարար վերիմիշ իտուկի։

Ց հինճի։ Ընկերութիւնտա արզուքէր օլան էհլի սէվապ զաթլար ալա, էվատթ, էտնա վէ ֆուգարա կիւրուհինտէն նիբէքլերինտէն հեր նէ քի

գօրար իսէ խօշնուտլուք իլէ ինանէլերի գարարլ օլունճաք, մէպլաղը մէզպուր ամմէմէ մալիւմ օլմագ իշիւն բէյ տէր բէյ թուհսիլ վէ թէրաքիմ էթմէքճէ, ճէմ օլան մէպլաղ սանտրգ տէրուհնտէ մահպուս օլմայրպ իճազանա կէօրէ իշլէթիլմէյէ մուպաշերէթ օլունուպ հէր վէճհիլէ իլէրի կէօթիրիլ մէյլ ճահտ օլունճաղը գարարկիր օլտուղ։

6 ընճը։ Պարատէ մուհարրէր ընկերութիւնա տախիլ օլան քրիսթիյան գարընտաշլարրմըզտան հէր հանկրընա էմրի հագ վագի օլարտա մրշարնէնուար օլմագ իւզրէրէ թէրաքիմ իտէն մէպլաղին նիւմարանտան պէհէր սէնէ պիր ճայնաւոր պիր թիւ պատարագ, վէ պիր պաշտօն օլճագ տրը։

Պարատէ մուհարրէր վէ մուգայէիտ օլան սիւպիանլարը հագգլարընտան մէքթէպին քիւշատը վէ իտարէ օլունմատը խուսուստանտա պէթը պէնտաէն մուրէթթէպ գանունենամէ թանզիմ օլունուպ, վէ պու ընկերութիւն ասիր ընկերութիւնդարտա գրչատ օլունմայրպ, եանի ասիր ընկերութիւնդարտա պիր վագրեմտան ուօնրտ վէրտիկի ագճէյի կէրի ալմագ կիպի հալէր միւշահատէ օլունմուշ իսէ անէ, պու ընկերութիւն ուսուլինտէ հէր շատտ վէրտիկի ագճէյի հէշ պիր վէճհիլէ կէրի տրմայտ վէ իստէմէյէ ալա սէլահիյէթի օլմայաճաղը իշիւն գարարկիր օլտուղ։

Քէօթահեատա միլլէթի Գաթօլիքեանրն գըզվէ էրքէք մէքթէպլէրինին քիւշատը իշիւն գարարկիր օլունան ընկերութիւն շրթըրանրընն սիւրէթի օլտուղանու թատրք էմմէք իշիւն իմզամ իլէ թէմէնիր իստէրիմ։

Յուհաննէս Վարդապետ
Բօթուռէան Էպիսկոպոս
Եպիսկոպոս Գրոսսա։

Պու ընկերութիւնա եազըլմագ իթթիֆէյին խարիսահ զէվաթ Քիւրքճի հանրնտա Ս

Պէշիկթաշ 22 յունվար 1867

. . . . Խմբագիր տէր

Ձեր պատուական լրագրոյն վերջին 681 թուոյն մէջ Պէշիկթաշցիի մը կողմէն անստորագիր նամակ մը տեսանք խորհրդոյս ատենապետին ուղղեալ. խորհուրդս հարկ կը համարի այս երկտողիս յայտարարութիւն ընել թէ առանց յայտնի ստորագրութեան իր ամբողջութեանը կամ իր ատենապետին և կամ մէկ անդամին ուղղեալ որ և է գրութեանց բնաւ չի կրնար պատասխանել. իսկ երբ յայտնի ստորագրութեամբ և պատասխան ստանալու իրաւունք ունեցող գրութիւն մը ուղղուի, հարկաւ անպատասխանի չի թողուր։

Խնդրելով ձեր մեծապատուութենէն որ սոյն գրութեան անկիւն մը շնորհէք ձեր պատուական լրագրոյն մէջ։

Մնամ մեծապատուութեան ձեր ծառայ բարեացակամ։

Իդիմաց
Թաղական խորհրդոյ
Ատենապետ
Տ. Յ. Կրճիկեան

Սեն հալաֆս

Ալֆրանկա փեսորուարին օն տեօրտիւնճիւ կէչէն բէնչէմպէ կիւնիւ, իմբէրաթոր Նաբօլէոն հաղրէթլէրի Ֆրանսա գամարալարընը աչքպ. նութգու բէսմիսինին խիւլասասը պա թէլէկրաֆշու վէճհիլէ պիլտիրիլմիշ տիր։

"Իմբէրաթորուն նութգու, ղայէթիւլ ղայէ սուլհա մէյեալ տրը. Իթալիատա վէ Ալէմանիատա վագի օլան թէպտիլաթտան, Ֆրանսա պիհուզուր օմմալը տրը։

"Շարգտա, պաղը իսթիլալ ղուհուր իթմիշ տիր. լաքին պէօյիւք տէվլէթլէր, պէյնլէրինտէ խսթիշարէ իտէրէք իշի օ տէրէճէյէ կէթիրմէք իսթէրլէր քի, Խրիսթիանլարընը մուհագագ արզուլէրի եէրինի պուլսուն, զաթը Շահանէնին հուգուգու մուհաֆազա գըլընսըն, վէ մուխաթարալը մախլուլթիւթլէրտէն սալիմ օլունսուն։

"Ռուսիա տէվլէթի տախի պագայը սուլհու սալահ նիյէթի իլէ մէլուֆ օլարագ, Շարգտա բօլնթիգասընը, Ֆրանսա բօլնթիգասընտան այրըմամաղա մէյեալ կէօրիւնիւր։

"Իշհասը նութգուն խիւլասասը, միւսալէհէնին պօղուլմայաճաղընա պէօյիւք իւմիւտ կէօսթէրիր։"

(Պիզէ գալսա, վագտա պու սէնէ Իւրոբատա սուլհ պօղուլմայաճագ կիսպի կէօրիւնիւր. լաքին եալընըզ պէօյիւք տէվլէթլէրին հասպէլ իճապ պէօյէ իսթէտիսի իչիւն, վէ պու հալտէ Իւրոբանին սուլհու պու սէնէ պօղուլմազսա, ատէթա պիր բօլնթիգա միւթարէքէսի տէմէք տիր, վէ տէյիլ սահիհ պիր սուլհ. պունու կէլէճէք հաֆթակէնիշճէ թարիֆ իտէրիզ)։

Իթալիա գամարալարը ֆէսիս օլմուշ տուր. եէնի գամարալար մարթըն 22սինտէ քիւշատ օլունաճագտըր. Շարգ մէսէլէսինէ տայիր, միւքեաթէպաթը ըէսմիյէնին պիր խայլաճասը. եագընտա մէյտանա չըգաճագտըր տէնիր։ (Ֆրանսասա)։

Լուանան գրալը, Իւրոբայա թասավվուր իթախի սէյահէթտէն վազ կէչէճէք տիր տէնիր, չիւնքի պիր ֆայիտէ չըգմայաճագ կիսպի կէօրիւնիւր։

Բանէլլէնիօմ վաբօրունու տէվլէթը Ալմանէնին պիր ֆըրգաթէյնի թուրմուշ տէյի պիր հալատիս վար. տիկէր պիր բիվյէթէ նազարէն պու վաբօր Ղէրիկո ատասը լիմանընա գաչըպ Օսմանը ֆըրգաթէյնի տախի պունու կէօղէթմէքտէ իմիշ. Լուանանտան տախի պիր ֆըրգաթէյն պու վաբօրուն իմոսասընա կէօնտէրիլմիշ տիր տէնիր. ճիւմլէսի թահգիգ միւհթաճ։

Վարիս օլան պիր թագրիր թահրիրաթ վէ իլանաթ պիղղարուր կէլէճէք հաֆթայա գալըր. Ինշալահ օ վագըթա գատար թէքմիլէն թասհիհի միզաճ իտիւպ. ապօնաթլարըմըզը խօշնուտ իթմէյէ ճահտ իտէրիզ։

ԻՍԱՆ

Իմալաթը նիզամսէ ֆապրիքայը հիւմայունէր իչիւն մալիւմէլ մըգտար Ռումէլի եափաղըսը վէ չիվիտ վէ սօտա վէ շապ վէ շերապ թօրթուսու վէ գամիշէշ վէ կէօղ թաշը վէ արապ սապունը վէ մէլաղ վէ քօթսփէր վէ տօն եաղը վէ պալըգ եաղը վէ քէօք պօյասը վէ բուղէնի ղէյթ վէ մատէն քէօմիւրինին լիւզումի օլարագ իշպուպին էքի եիւզ սէքսէն էքի սէնէի բումէսի շէհրը շուպաթընին ալթընճի փազար էրթէսի կիւնիւ միւնագասասը իճրա օլունաճաղընտան պունլարը իթայա բաղլոպ օլանէրին եէվմի մէզպուրտէ սատաթ ալթը բատէրինտէ Տարը Շուրայը ասքէրկէ կէլմէէրի իճապ իտէր։

31 յունվար 1867
Պապը Սէրասքէրի

Ասքէրի Շահանէ լաղըմէսիչիւն մայա թաղը ապասընին լիւզումի օլմասիէ իշպու շէհրի շուպաթընին սէքիզինճի չարշէնպէ կիւնիւ միւնագասասը իճրա օլունաճաղընտան իթասրնա բաղլոպ օլանէրին եէվմի մէզպուրտէ սատաթ ալթը բատէրինտէ Տարը Շուրայը ասքէրկէ կէլմէէրի իճապ իտէր։

2 շուպաթ 1867
Պապը Սէրասքէր.

Ընդհանուր պէյրէթ պէյրէնէն 1858 սէնէսինէն 1865 սէնէսինէ գատար ինչա էյլէսիսի իմալաթ.

Նէվի իմալաթ	1858 թ. ից 1862	1863 թ. ից 1865	պիրինճի պէշ սէնէլիք իմալաթ մըգտարը	իքինճի եւ սէնէլիք իմալաթ մըգտարը	Եէքիւն
	զրպաի թէրպիի	զրպաի թէրպիի	զրպաի թէրպիի	զրպաի թէրպիի	զրպաի թէրպիի
Միւճէտաէտէն նաբրան գալտրըրըկար	50000	80542	40000	26781	130125
Մադատամ գալտրըրկար	9800	18155	1960	6052	27955
Թամիրաթ վէ թէքիր նաբրան գալտրըրը	24000	52751	4800	17584	76751
Ինչա օրունան եօրտրին էէքիւնի	83800	151248	16760	50417	255048
	զրպաի սաթհի	զրպաի սա.	զրպաի սա.	զրպաի սա.	զրպաի սա.
Լաղըմկար	3550	12830	670	4276	16180
Մէսարիֆ զուրուշ	2100000	1954887	450000	651629	4054887

	1858 թ. ից 1862	1863 թ. ից 1865	Եէքիւն
Ղազ			
Մըգտարը ֆէնէր	406	126	532
	զրպաի սաթհի	զրպաի սաթհի	զրպաի սաթհի
Հութութը միւնէվվէրէ	17500	7200	24700

1282 սէնէսի ըռ-պուլիընին էէիրտի սէֆիլինէ ալիընճը պարէրի պէլէրէյնին ահվալի մալիէսի պէեռանընպա գրը։

ՏԵԵՈՒՆԱԹ

1279 սէնէսի էյլուլընին իպթիտասընտա օլան տեեռունին մըգտարը		33·395·149–39
1280	» իտարէ մէսարիֆաթը	1·888·255–60
1281	» » »	2·891·408–50
1282	» » »	4·085·558
	Ընդամենը	43·160·371–49

ՄԱԳՊՈՒԶԱԹ

1279 նէսի շուպաթ 1տէն	1280 սէնէսի շուպաթ 28է գատար օլան թահսիլաթ.			2·709·280–60
1280 » մարտըն	1281 »	»	» »	4·083·637–50
1281 » »	1282 »	»	» »	4·509·861–35
Իսթիգրաղաթը միւթէֆէրրիգա				91178–75
Լօրանտօ իսթիգրաղը				6·000·000
Ֆիրուսխթ օլունան արազի պէտէլի				2·360·000
Տէյունէն թէսվիէ վէ թէտրիէանէ հալ" օլն" թէմէթիւ վէ թսրֆ"				7·662·555–83
Տէրտէսթը թահսիլ օլան պաղը մանթըլուպաթ				615856–60
				28·032·470–63
Տեեռունու միւթէպագրեէնին մըգտարը				15·127·900
				43·160·371–49

Տեեռունը միւթէպագրեէնին գարշըլըը։

Վիրկու պէգաեսը	3·000000
Իմլաք պէտէլի	16·200·000
1282 սէնէսի պիւտճէսինին ֆազլաի վարիտաթը	26·559–35
	19·226·559–35
Տեեռունու միւթէպագրեէնին մըգտարը	15·127·900–85
Ֆազլասը	4·098·658–50

Հէմէն քեաֆֆէյի զազէթալէր, պու հիսասլարա կէօնակէօն մանալար վէրտիկը. լաքին պիզէ գալսա պու գատար ածէլ իթմէք լազըմ տէյիլ տիր։ Ալթընճը տայրէ տէ եաղընտա պէօյիւք պիր թէպտիլաթ վագի օլաճաղընտան, պիզէր պունա մունթազիր օլուպ, պու մուհասէպէյի եէնի մէմուրլար նասըլ գապուլ իտէճէքլէր, օնու պիլտիրսէ, պիզէր տէ միւթալաամըզը օ վագըթ եաղարըզ։

ԶԱՒԻՐԷ 4 ՀՈՒՊԱԹ

		Ղուրուշ
Թաղան Արնաուտ	քիլ	36—38
Իսմայիլ	»	35—37
Քէօսէհնէճ	»	. — .
Բումէլի Պալչըգ սէրթ	»	30—31
Սլոֆ գըզըճա	»	. — .
Իպրայիլ գըրնօվ	»	32—33
Իսմայիլ	»	. — .
Վարնա գըրնօվ	»	33—34
Պուրղաղ գըրնօվ	»	33—34
Պալչըգ գըրնօվ	»	34—34
Գօգօրօղ Գալաս	»	. — .
Աբրա	»	15—16
Մեվճուտաթ 150·000։		—

ԷՄԹԱԱՑԻ ՏԱԽԻԼԻՑԷ 4 ՀՈՒՊԱԹ

Թիֆթիք Էնգարէ	46—48
» Վան	50—51
ՃԷՀՐԻ Գայսէրի	12½
» Էնգարէ	15½
ԲԱՄՈՒԳ Առանա	10½ 13
ԱՃԷՄ, Կուրճի, Խէրպուրթ	11-11½
ԵԱԲԱՏ Ամասըա քիրիւ	6½-7
» » Եըգանմըշ	14—15
ԱՖԻՕՆ	245—250
ՄԱԶԸ սեքահ	13—14
ՔԻԹՐԻ Եարբաք	22—24
ՍԱԼԷՊ	17—18
ՔԻՇԻ ՏԻՐՈՍԻ Թիւյլիւ	10—11
ՊԱԼ ՄՕՍՈՒ	24—25

ԷՄԹԱԱՑԻ ԷՃՆԷՊԻՑԷ 4 ՀՈՒՊԱԹ

ՔԷԼԼԷ ՎԷ ԹՕԶ ՀԷՔԷԼԻ	Ղուրուշ
Ինկիլիզ բրիմ 6–10 լիպրա գանթար	
Օլանտա սեպրու 6-10 լիպրա	» . . .
Ամէրիքա 8	» . . .
Ֆրանսըզ	» 270—295
Ինկիլիզ Թոզ	» 255—260
Օլանտա էքսթրա	» 255—260
» պիրինճի	» 244—245
» իքինճի	» 242—243
» իւչիւնճիւ	» 234—235
Ֆրանսըզ	» 234—235
ՏԷՄԻՐ Ինկիլիզ չէշիտլամա սեօրթ	
քեօշէ եուվարլագ	» 68—70
» եարմա	» 74—75
» սամ չէշիտ իլէ	» 115—120
» չէմպէր	» 95—105
ԳԱԼԱՑ	» 640—650
ԳՈՒՐՃԱԻՆ Ինկիլիզ Ֆրանսըզ	» 140—145
ՉԷԼԻՔ պիր սըֆԷր 0 սանտըգ	» 90— .
ՍԱՃՄԱՆ Մարսիլիա չէշիտ	» 150—160
ՄՕՐ ՊԱԳԱՄ	» 40— 50
ՍԱՆԹԱՄԱՐԹԱ	» 200—
ՃԱՃԸ ԳԸՊՐԸՃ	» 33— 38
ՀԱՅ Ինկիլիզ	» 62— 68
ԳԱՀՎԷ Գաբա ֆինո	% 1000
» Իքինճի	» 900—920
» Իւչիւնճիւ	» 800—820
ՉԻՎԻՏ Ինկիլիզ	» 100—125
ԳԸՐՄԸՃ	» 45—75
ՊԻՊԵՐ Լօնտրա Մարսիլիա	» 5—½ 5 25
ՆԸՐԱՏԸՐ Ինկիլիզ	» 6½
ԹԷՆԵԿԷ + Ղշան չէֆթ սանտըգ	» 330—335
ՐՕՄ Ամերիգա	1 կալօն 10½ 11
» Ինկիլիզ	» 8—8½

ՄԷՃՄՈՒԱՑԸ ՀԱՎԱՏԻՍ

ՄԷՄՈՒՐԼԱՐԸՆԸՆ ԻՍՄ ՎԷ ՄԱՀԱԼԼԷՐԻ

ԱՍԻԹԱՆԷ. Պէօյիւք Եէնի խանտա Թիւլկէնճեան Յովսէփ։
ԱՏԱՆԱ. Բալամուտ օղլու Յակոբ աղա։
ԱՖԻՕՆ ԳԱՐԱ ՀԻՍԱՐ. Կարապետեան Վարդա
ԷԿԻՆ. Թարագճեան Յովսէփ աղա։
ԷՆԳԱՐԷ. Մինասար Ճիւվանի Լեւոնարթ։
ԷՍԿԻՇԷՀԻՐ. Ոսկիեան Էնգարէլի Կարապետ աղա։
ԷՏԻՄՆԷ. Յակոբեան Աբրահամ ագա Գասաղ։
ԷՐԶՐՈՒՄ. Շապանեան Գրիգոր էֆենտի։
ԹԷՔԷՓԻՐՏԱՂ.
ԹՐԱԳՈՒԶԱՆ. Մամէլեան Պետրոս աղա։
ԻԶՄԻՐ. Թէտէրէճեան Ս. Սարգիս աղա։
ԻԶՆԻՄԻՏ. Գ. Տ. Թ. Գասպարեան։
ՀԱԼԷՊ. Յ. Ս. Քուրքճեանոֆ։
ՄԱՐԱՇ. Զօրպաճը օղլու Հաճի Տէվլէթ աղա։
ՊԻԼԷՃԻԿ. Տէրգաբիթ օղլու Պետրոս աղա։
ՊՐՈՒՍԱ. Նազլեան Հաճիպօղոս աղա։
ՎԱՐՆԱ. Հաճի Կարապետ օղլու Յովհաննէս աղա։
ՎԻԵՆՆԱ. Զըրաճը Վիչէն աղա։
ՔԻՕԹԱՀԵԱ. Լիւլէճեան Անտոն աղա։

ՄԻՒԼԼԻՖԻ ԴԱՉԷԹԱ
ՅՈՎՍԷՓ ՎԱՐԴԱՆԵԱՆ

ՏԷԼԵԳՐԱՖԱՏՊ ԷՐՄԷՆԻ ՔԻԼԻՍԷՍԻ ՍՕԳՈՒԸ Ն° 17
Յ. ՄԻՒՀԷՆՏԻՍԵԱՆ ԹԷՊԻՍԱՆԷՍԻՆՏԷ